

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Երգըդ ըլլայ թող անկեղծ և սըրտայոյզ ու յըստակ,  
 Ըլլայ խորունկ խորքն անոր, պարզ երևի բայց յատակն.  
 Սըլացքն անոր՝ արծիւի՝ երկինքին մէջ հովանի,  
 Բայց ընթերցողն՝ թւերուն առած ան հետն իր տանի:

Ուրիշի մը յազքանակը կըրցեր ես թէ սըրտանց ծափել,  
 Ուրիշի մը ցաւին դիմաց կըրցեր ես թէ արցունք թափել,  
 Թէ ըսփոփել կըրցեր ես դուն՝ տառապահար հոգի մ'երբեք,  
 Ուրեմըն այս «ցաւի հովտէն» գուր չես անցեր ու տառապեր:

Եթէ երբեք շէնքի մ'համար քար ես կոփեր,  
 Կամ գործաւոր եղեր ես ու կամուրջ կապեր.  
 Եթէ երբեք մըջակեր ես արտ ու այգի,  
 Արծանի ես յաւերժական յիշատակի:

Ամէն ինչ կեղծ է, ամէն ինչ սուտ,  
 Մեր գըլխուն վերեւ երկինք մ'անգութ.  
 Սա լուսանախանչ արեւուն տակ՝  
 Մեր սըրտերուն մէջ մըշտատու մութ:

Մենք նոյն մարմնի մասերն ենք լոկ, նոյն ցաւերն են մեզ պատեր,  
 Նոյն մարմնի մասերն իրար՝ չեն ատեր, չեն յօշոտեր.  
 Բուժենք վերքերը իրարու, մըխիթարենք մենք իրար,  
 Գուցէ տեսնէ, ըզգայ գուցէ ով լըքեր է մեզ՝ անտէր:

Անխըռով, անդորր նընջել,  
 Սա պարզ երկրնքի տակ,  
 Զը ցաւի, չը քրքմընջել,  
 Անյուշ, անյիշատակ:

Փամբանկը թող չը նընշէ քու մըլտին, խեղճ բարեկամ,  
 Գիտցի՛ր թ'ամէն մէկ պահդ, ամէն մէկ վայրկեան,  
 Յաւերժութեան մէջ ակընթարթ մը չէ լոկ,  
 Ան կը կըրէ իր մէջ՝ անցեալն ամբողջ, ամբողջ ապագան:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ